



ՀԱՆԴԷՍ ՄՏԱԾՄԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 2

ՆՈՐ ԵՐՁԱՆ

ՅՈՒԼԻՍ 1929

ԵՍՔԻԼԵՍԻ “ՊՐՈՄԵԹԵԻՍ ԶՂԹԱՅՈՒԱԾ” Ը

Եսքիլէս ստեղծողն եղաւ՝ ամբողջ աշխարհի մէջ՝ ճշմարիտ թատերական գրականութեան, և առաջին գործերը զոր տուաւ՝ մինչև ցարդ այդ ճիւղին ամենէն հզօր ու վսեմ արտայայտութիւններէն կը մնան: Դժբախտաբար, իր՝ ինչպէս և իր սկսած գործն աւելի ևս կատարեալ ու ծաղկեալ ձեւով շարունակող Սոփոկլէի՝ եօթանասունէն աւելի հաշուող ողբերգութիւններէն հազիւ եօթը հասած են մեզի, բայց այդքանը լիովին կը բաւէ այդ արտակարգ հանճարներուն անմահութիւնն ապահովելու:

Իր Պրոմեթէոս ցոթայուածը, այն հրաշալի քերթուածներէն մին է որ թառամիլ չեն զիտեր, որ, մարդկային ճակատագրի յաւիտենական ու էական հարցերուն վրա հիմնուած, միշտ կը մնան այժմէական ու միշտ կը յուզեն ընթերցողը և կը վրդովեն ու կը հմայեն անոր միտքը:

Անարդարութիւնը, բռնութիւնը, ազէտը, որ մարդկային կեանքին մէջ ու բնութեան

մէջ կը ձգտին տիրել, բարութեան ու արդարութեան ոգին՝ որ մարդուն ինչպէս նոյնինքն բնութեան մէջ, կը մաքառի Զարին գէմ, քիրտ ու ժի վայրագ քմահաճոյքներուն դէմ, անձնաւորուած՝ մէկ կողմէ՝ անեղազօր բռնաւոր, ետական, տիրամոլ Զեւսին, և միւս կողմէ՝ մարդասէր Աստուծոյն՝ “Պրոմեթէոս” ի գէմքով, ուրուագծուած են հելլէն դիցաբանութեան այդ խորախորհուրդ ստեղծագործութեան մէջ, որ Եսքիլէսի հուժկու հանճարին շնորհիւ գտած է իր քերթողական հոյակապ արտայայտութիւնը:

Տիեզերքի մէջ տիրել ձգտող բռնութեան գէմքողօքարկու ոգիներու վաղափարք, ապրտամբ ոգիները որ կը շղթայուին, հուրի ու խաւարի մէջ բանտուած ապրելու կը դատապարտուին, կեանքը, դեցեցկութիւնը կամ բարութիւնը ներկայացնող աստուածները կամ աստուածակերպ դիւցադունները որ կը չարչարուին ու կը մեռնին և յարութիւն կ’առնեն կամ որոնց ապագայ օր մը ազատման յոյսը

կը մնայ միշտ կենդանի, այլևայլ ժողովուրդներու մէջ այս տեսիլներն ի յայտ եկած են զանազան ժամանակներ, իբր բնութեան ու ու մարդկային կեանքի անաբղարութիւններէն ընդզգած, մահուան մտալ խորհուրդէն ընկճուած մարդկութեան սիսփարար և յուսատու մէկ երազը: Անոր արտայայտութիւններէն են Որփէսը, աստուածային ներդաշնակութեան ու գեղեցկութեան թարգման հերոս-քերթողը որ անասնական կատաղութեամբ բռնկած Բագոսուհեաց բիրա թաթերուն մէջ կը բզբջտուի, բայց որուն հոգին կը մնայ կենդանի առ յաւէտ, տիեզերքի մշտանորոգ երկտասարդութիւնը խորհրդանշող Ադոնիսը որ վարագէն խոցուած կը մեռնի բայց Աստարաէի արցունքներուն տակ կը վերածնի (Գարունը որ Չմեռէն կը ոսպանուի բայց կը վերակենդանանայ), մեր Գեղեցիկ Սրան որ հայրենանուէր զիւցաղնի պէս կոռուելով կը մեռնի, բայց որուն սիրահարուած Շամիրամը կը ցանկայ զայն ոգիներու օգնութեամբ վերակենդանացնել, մեր Արտաւազդն ու Մհերը, ապրտամբ հոգիներ որ տիրապետող աստուածներու բարկութիւնը կը գրգռեն ու լեռներու ծոցը, քարայրներու խորը՝ անլոյս իտարի մէջ կը շղթալուին, բայց կենդանի կը մնան միշտ ու եթէ օր մը ազատին, աշխարհ տակն ու վրայ պիտի բնեն (խորհրդանշան յեղափոխական քանդիչ ու վերանորոգիչ մղումին): Մարդկային մտածումը յաճախող այդ մեծ ու տիրական՝ «լայթ-ժօթիֆ» ին խոշորագոյն արտայայտութիւններէն մին է երբայական աւանդութիւնը Լուսաբեր հրեշտակին որ Ենօվայի միահեծան տիրապետութեան ղէմ կ'ապստամբի, երկինքէն կը զահալիժի յաւերժական աղջամուղջին մէջ, կը դառնայ Սատան, Զարի Ոգի, և կուզայ նախամարդոց զոյգը կը մղէ բարւոյ ու շարի գիտութեան ծառին պտուղը ճաշակել (ինչ որ արդէն գինքը կը մօտեցնէ Պրոմեթէասին), այսինքն անասնական անզլտակցութենէն զուրս ելլել, հլու մեքենաներ ըլլալէ դարբիլ, իրենց ճակատագիրն իրենց ձեռքով վարելու ձգտիլ:

Այս ամենը, սակայն, աւելի կամ նուազ տարտամ ու խառնաշփոթ են՝ յղացման ինչպէս և իրենց գտած գանազան արտայայտութեանց մէջ, էական զաղափարները երկրորդական ու տարբեր մտածումներու և պատկերներու հետ միացած են անոնց մէջ ու յաճախ

հակասական ու առեղծուածային ամբողջութիւն մը կազմած: Այդ մեծ ու յաւիտենական գաղափարին ամենախորին, ամենաղեղեցիկ ու համեմատարար անխառն մարմնացում մըն է Պրոմեթէասի հելլէն յղացումը, յտակ, լուսաւոր, արձանագործական, որ արդէն իսկ կերպով մը ռահվիրան կը հանդիսանայ այդ զաղափարին զերագոյն արտայայտութիւնն եղող Յիսուսի աստուածագիտ շնորհգական երեւոյթին:

Արդարեւ Պրոմեթէաս, մարդասէր Աստուածը, կարելի է արդէն իսկ բսել Մարդ-Աստուածը, նախակարապետը կամ նախատիպարն է Աստուածամարդ ու մարդկութեան փրկիչ Յիսուսի տեսիլին:

Ինչպէս Յիսուս, Պրոմեթէաս, որ աստուածներու հոյլին մէկ անդամն է, զթալով մարդոց, կ'ուզէ անոնց օգնել, զանոնք բարձրացնել իրենց անասնական խեղճութենէն, և ատոր համար հալածանքի ու չարչարանքի կ'ենթարկուի: Տարբերութիւնն այն է որ Պրոմեթէաս, կեանքի, ճշմարտութեան, ազատութեան ու արուեստի սիրահար յոյն ուղեղէն ծնած, մարդոց կը հաղորդէ գիտութեան ու արուեստի ծնուցիչ հուրը, մարդկային կեանքը հեշտացնող, գեղեցկացնող, քաղաքակրթութիւնը կազմաւորող կարողութիւնը, մինչ Յիսուս, քաղաքականապէս տկար ու ճշուած և միստիքական խորին հակումներ ունեցող հրէայ տիքական խորին հակումներ ունեցող հրէայ ցեղին մէջ յայտնուած, բայց յայտնուած այնպիսի բոսլէի մը երբ հրէայ մարդարէններու արդարատենչ այլ և ցեղամուղ ոգին ու հելլէն պղատոնականութեան սիրազեղ, իտէալպաշա շունչը կը միանան, ամէն բանէ առաջ համամարդկային զաղափարին մարմնացումն է, հողիներու մաքրագործման, ղէպ ի Աստուած այսինքն ղէպ ի զերագոյն մաքրութիւնը, գեղեցկութիւնն ու արդարութիւնը, ղէպ ի վերին ճշմարտութիւնը և ղէպ ի երազուած անխթական ու բացարձակ երանութիւնը՝ բարձրացման կը հրաւիրէ ատելութեան, ոճիրին, պղծութեան մատնուած մարդկութիւնը: Յիսուս զրկուած է Աստուածային գօրութեան իսկ կողմէ, որուն ինքն ալ մասնակից է, բայց որ կը յայտնուի՝ իբր իր հայրը ու նաև՝ իբր հայրը բովանդակմարդկութեան, մարդոց զթած խնամակալը և արդար գատաւորը, ու գինքը չըմբռնող, ապերախտութեամբ իրեն ղէմ ցցուած մարդիկ են որ գինքը կը հալածեն ու

խաչ կը հանեն, մինչ Պրոմեթէոս, որ հելլէն մտքին երեւակայած Աստուածային Արքունիքին բարի տարրն է, լուսաւոր ու սիրող ոգին է, այդ աստուածային աշխարհին բոնաւոր տարրէն, բնութեան բիրտ և անգութ ոգիէն իսկ է որ իր բարութեան ու զթասրտութեան համար կը հալածուի և տանջանքի կը դատապարտուի:

Յիսուս խաչուելէն ու գերեզման զրուելէն երեք օր լեռու յարութիւն կ'առնէ, Պրոմեթէոս՝ ըստ հելլէն դիցարանական յղացման՝ պիտի ազատի օր մը իր կապանքներէն՝ մեծագոր կիսաստուածի մը՝ շերակէտին բազուկով, — որովհետեւ բնութեան ուժը՝ ըստ մարդկային ազնուագոյն ցեղերու խորին հաւատքին՝ ժամանակաւոր տիրապետութիւն ունի, ու սիրոյ, բարութեան, եղբայրութեան, համերաշխութեան ոգին է որ, անջնջելի, անսպարտելի, վերջ ի վերջոյ պէտք է յաղթանակէ և պիտի յաղթանակէ:

Այս բոլորը՝ խորհրդանշական տեսարաններու շարքի մը մէջ, ուժեղ, սեղծ, առնական ոճով մը՝ ուր իմաստասիրական կամ ողբերգական ամենաբարձր քնարերգութիւն մը կը միանայ արեւելեան հէքիաթներու միամիտ, ընտանի դարձուածքներուն, պատկերներուն և աստութեանց պարզութեանը, Եսփիլէսի Պրո-

մեթէոսը կը կացուցանեն մարդկային մտքին սքանչելիքներէն մին:

Պէտք էր որ անոր հայերէնը ունենայինք: Սպասելով որ հելլէնագէտ հայ գրող մը գայն բնագրէն թարգմանէ տաղաչափեալ հայերէնով, ես փորձեցի անոր արձակ մէկ հայացումը տալ՝ օգտուելով ֆրանսերէն բառական թարգմանութենէն, ինչպէս և Լըքօնթ տը Լիլի թարգմանութենէն (որու մէջ՝ բառական թարգմանութեան հետ գայն բաղդատելով՝ բաւական սխալներ և անճահ փոփոխումներ նկատեցի):

Եսփիլէս եռաբանութիւն մըն է որ նուիրած էր Պրոմեթէոսի հէքեաթին, երրորդ մասը նիւթ ունէր Պրոմեթէոսի ազատումը, զօրախտաբար այդ եռաբանութեան երկրորդ եւ երրորդ մասերը կորած են: Շէլի այդ կորուստն ուղեց դարմանել և գրեց իր « Պրոմեթէոս Ազատագրուած »ը, ուր ժիթ, դարու այդ հոյակապ իմաստասէր քնարերգական ինքզինքը հելլէն հինաւորաց պուէտին հանճարին արժանաւոր ժառանգորդը, անոր ոգւոյն հարապատ շարունակողն ու ընդլայնողը՝ ցոյց կուտայ: Անսխիտի ապագայ թիւերուն մէջ պիտի հրատարակենք նաեւ թարգմանութիւնը Շէլիի հրաշակերտին:

ԱՐՇԱԿ ԶՊԱՆԵԱՆ